

**ՕՐՈՒՅՆ ԳԻՐՔԵՐ - ԳՐԱԽՈՍԱԿԱՆՆԵՐ
LES LIVRES DU JOUR - RECENSIONS**

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱԿԻՈՒՆԻ

ԵՒ ՅԱՐԱԿԻՑ ՀԱՐՑԵՐ

(ՄԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԸ ԱՌԻԹՈՎ)

Միջնադարեան մեր մշակոյթի պատմութեամբ զբաղող մասնագէտներու համար մեծ ուրախութիւն է առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ զլուած տեսնել ԺԱ. գարու հայ մէժանուն իշխան, մտաւորական եւ միակ աշխարհական փիլիսոփան՝ Գրիգոր Մագիստրոս Պահաւունիի «Մեկնութիւն քերականի» գործին բնագիրը (ԺԱ. գար), հրատարակուած Լ. Խաչերեանի կողմէ, որուն կցած է նաեւ իր կողմէ պատրաստուած հետազօտական ծաւալուն ուսումնասիրութիւն մը՝ որ կը հայի Գր. Մագիստրոսի կեանքին ու գործունէութեան, անոր քաղաքական, վարչական ծառայութիւններուն, աղքային դաղափարական եւ ուսումնական հայեացքներուն։

Լ. Խաչերեան ծանօթ անուն մըն է գիտահետազօտական իր ուսումնասիրութիւններով եւ հրատարակութիւններով. բոլորն ալ՝ ընդհանրապէս, առնչուած միջնադարեան մեր կրօնական-կրթական բարձըր կեղրուններու ուսումնագիտական գործունէութիւններուն, անոնց ուսումնական մակարդակին, զասընթացքներուն, կիրարկուած դասապիրքերուն, «զըշուվթեան ալլուեստ»ի կամ «քերականական» (=ուղղագրական) արտեստ»ին չուրջ, որոնց ցանկի մասին կ'արժէ այս առիթով դաղափար մը կազմել.

- ա. Գրչութեան արուեստի լեզուական – քերականական տեսութիւնը միջնադարեան Հայաստանում, Երեւան, 1962.
- բ. ԵՍԱԿԵՒՆՉԵՑԻ, Վերլուծութիւն քերականութեան, Երեւան, 1966.
- գ. ՎԱՐԴԱՆ ԱՐԵՒԵԼՑԻ, Մեկնութիւն քերականի, Երեւան, 1972.
- 1. ԳՐԻԳՈՐ ՊԱՀԼԱԿԻՈՒՆԻ ՄԱԳԻՍՏՐՈՍ, Մեկնութիւն քերականի, բնագիրի քննական հրատարակութիւն եւ աշխատափրութիւն՝ ԳրոՓ. Լ. Խաչերեանի, Լու Անձելըս, 1987. ուսումնասիրութիւն՝ էջ 19-352. քննական բնագիր՝ էջ 357-467. անդեպէն լիզուով ամփոփում՝ էջ 465-488. անձնանուններու, տեղանուններու և օգտագործուած նիւթեցու ցանկ՝ էջ 489-494:

- դ. Գլանորի համալսարանը հայ մամկավարժական մտքի գարգացման մէջ (ԺԳ-ԺԴ դպր), Երեւան, 1973.
- ե. ԱՌԱՔԵԼ, ՍԻՒՆԵՑԻ, Յաղագս ֆերականութեան, Հոս Անձելըս, 1982.
- զ. ՅՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ, Հաւաքումն մեկնութեան ֆերականի, Հոս Անձելըս, 1983.
- է. ՅՈՎՀԱՆՆԵՍ ԾՈՐԾՈՐԵՑԻ, Համառօտ տեսութիւն ֆերականի, Հոս Անձելըս, 1984:

Ութը Հրատարակութիւն: Այս երեւոյթը կը փաստէ եւ կ'ընդգծէ, անշուշտ, թէ Խաչերեանի կեանքին վրայ ծանր՝ բայց դնահատելի ծրագիր մը իշխած է. այսինքն՝ տալ միշին տարու հայ ֆերականութեան մէկնիչներու համապարփակ խօսքը, կշիռը, ծրագիրը: Եիշուած բոլոր աշխատութիւնները շատ զուրջ յանձնառութիւն մը կը փաստեն հեղինակին կողմէ: իսկ կատարուածը մասնագիտական գործ է, ամէնէն առաջ, եւ կարեւոր ալ չէ պիտինալ թէ այսօր քանի՞ հոգի պիտի կարդայ ու գնահատէ անոր գործը. էականը՝ փաստն է օմիջնադարձան հայ մտաւորականութեան մը կարծի ու գիտակից գոյութեան եւ հայ սիրոյ գյոյւթեան յաւերժացումը հանդեպ իմացական, ուսումնական-կրթական կեանքին եւ արժեքներուն»:

Գր. Մագիստրոսի նուիրուած լրանասիրական - պատմական այս ուսումնասիրութեան պէտք է ընծայուի կարեւորութիւնն, որովհետեւ իրեւ աղքային, ընկերային, դաստիարակչական-ուսուցչական եւ մտայնական մթնոլորտ, Մագիստրոսի կեանքին եւ գործունէութեան մէջէն, գոնէ հրմանականորէն դուրս կը բերուի միշին դարու հայ մըտքին եւ հայ հոգեբանութեան մէկ պատկերը (թէեւ Խաչերեանի այս գործը շատ ծաւալուն է, յաճախ նիւթը երկարած, տեղ-տեղ զգացլիօրէն ծանրաբեռնուած հակաճառական ուժեղ եւ անյարմար պարբերութիւններով կամ անտեղի բանաձեւումներով՝ նետուած այս կամ այն հայրնի դրիչներու անուանին. ինչ որ սակայն կը նսեմացնէ կատարուած գործին ահագնութիւնը եւ վարկը...):

Համորին մէջ պարփակուած նիւթերու շահմեկանութիւնը նկատի առնելով, դուրս կ'ուղենք գալ դրախոսականի մը սահմաններէն, աւելցնելու համար քանի մը կարեւոր անդրադարձումներ, նկատողութիւններ, յաւելեալ ճշտումներ՝ միշտ ալ ներկայացուած եւ յարակից նիւթերու առընչութեամբ:

Ա. - ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄ ԳՐ. ՄԱԳԻՍՏՐՈՍԻ

Գր. Մագիստրոս (985/990-1058), Պահաւունի ցայտում իշխանի եւ հայ զինուորական դիւանագիտի հանգամանքի կողքին, կը բնո-

րոշուի յատկապէս աշխարհական անձնաւորութիւն մը, որ ստացած էր վայրուն կրթութիւն մւ գիտական-մտաւորական ընդարձակ պաշար՝ այսինքն՝ ըլլալով բազմակողմանի գիտութիւներու տէր, քաջատեղեակ նաեւ կրօնական եւ «աշխարհիկ գիտութիւններու» հաւասարապէս, բարձաւ տեսաբան, բարձր դաստիարակ, բանաստեղծական յառակովթիւններով օժտուած, թմրդմանիչ, քերարկանադիտ, ակնառու գաղափարաբան հայ ազգային ինքնութեան եւ հաւատքին... ութիւնու՝ հայ կրօնական մշակոյթի ամենաբանորոշ աշխարհիկ ներկայացուցիչը ԺԱ. Վարաշրջանին:

Իբր գիտակից մտաւորական, աղդային վարկի մը խոր գիտակցութեան տէր անճ, ծաւալեց ուսումնագիտական լուսաւորող աշխատանք, հիմնելով, կառուցանելով կամ նորոգելով վանքեր, եկեղեցիներ, մատուռներ եւ ուսումնական շարժումներ, յորդորելով ու նըպաստելով մտաւոր գիտութեան ընկալումին եւ տարածումին: Կը դատուինք՝ իր ժամանակի ողին ամբողջութեամբ ըմբռնած մարդու մը զիմաց, որ լուրջ, իմաստուն խօսք ունի ըսեկլով՝ կեանքի, զնիեցութեան եւ հայութեան զիմնելութեան մասին: Մինչեւ իսկ, իր նամակներին մէկը, կը մանրամասնէ ա'յն հիմնական նիւթերուց ցանկը, որոնք, իր մտածողութեամբ, անհրաժեշտօրէն պէտք է դասաւանդուին կրթանոցներուն մէջ²:

Իր աշակերտներէն՝ Բարտեղի ուղղած նամակին մէջ (թիւ ԽԵ.), ի'ր իսկ մասին կը վկայէ թէ երբեք գաղրած չէ կարգալէ մւ թարգմանելէ: Մէկ կողմէ հետամուտ եղած է հաւաքելու հայերէն բոյոր այն ճնաագիրքիքերը, որոնք կրնային գիտական (թուաբանական, երաժշտական, երկրաչափական եւ աստղագիտական) կամ փիլիսոփայական արժէք ունենալ ուսումնական-գիտական-ուսուցողական աշխատանքի համար, միւս կողմէ գրաղած է նաեւ գիտական լուրջ աշխատանքներով՝ հայերէնի վերածելով հին յունական փիլիսոփաներու գործերէն շատեր (Պղատոն, Արիստոտէլ, Փիլոն, Եւկլիտէս եւն., հմտտ. նամակ թիւ ԽԵ., էջ 66): Փաստ՝ որ Գ. Մագիստրոս, ըլլալով անշուշտ հմուտ՝ կրօնական-աստուածաբանական նիւթերու եւ նոյնիսկ որոշ բանասէր-պատմագէտներու համաձայն «կրօնամոլ» (թոնդրակեցիներու ովմէ իր անդրդուելի ծառացումին առիթով), եղած է իր ժամանակին յառաջապահ եւ մտքի բացառիկ անհատականութիւններէն մէկը, որ չեցտած չէ ո՛չ միայն կենսական պահանջը ուսումնին, այլ այդ ուսումնի շրջագիծին մէջ առնել ու կիրարկել նաեւ «արտաքիմ» կոչուած գիտութիւնները: Գ. Մարիստրոս եղած է բարձրագոյն դպրոց-ճեմարանի կամ տասընթացքի հիմնադիր

2. Հմտա. ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ Թղթերը, Հրտկ. Կատանեանց կ., բնագիր եւ քննական յառաջաբան, առպ. Աղէքսանդրապօլ, 1910, նամակ թիւ ԽԵ. էջ 103:

ու գասակոս՝ Սանահինի վանքին մէջ, գրալի հետք ու դրոշմ ձգելով
միջնադարեան մէր մշակոյթի պատմութեան մէջ:

Բ. — Լեօնիսկի Գիտութեան ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒՂԻՆ

Մանօթ է, որ Ժ-ԺԱ դարերու ժամանակաշրջանին, Հայաստան ապրած է իր տնտեսական փարթամութեան վերելքը: Հիմնական փոփոխվթիւններ տեղի ունեցած են ընկերային եւ տնտեսական գետնի վլրայ. ծաղկած են զրականութիւնը եւ կերպարուեատը՝ երեւան գալով քանդակագործութեան, մանրանկարչութեան եւ երաժշտութեան

3. Գր. Մագիստրոս ունեցաւ ճեմարանական եւ զրական ճոխ գործունէութիւն: Իր նամակները առաս նիւթ կը հայթայթեն այս մասին: Բեղնաւոր շրջանը կը նկատու 1020-1040/5: ՄԱՍԹէ՛Ս ՈՒԽՀԱՑՑԵՑԻՆ կը վկայէ որ Քիրիոր Պահլաւանի՝ պրի Վասակյա, էր ամպարտի շնորհ լցեալ եւ զարգանալի էր սա յամենայն պատասխանիմ ընդդեմ Հռոմոց, այր բաշակիրը եւ ամենայն հմտութեամբ հետեւալ եւ բոլամբալ համար սորա ի վերայ հերի եւ նոր կտակարանացն Աստուծոյ. եւ սա ի յամբիան մատէր ընդ իմաստակարած ի մէջ սրբոյն Սափեայ եւ խօսէր ընդ կարդապատագն Հռոմոց, եւ ի կարգի վարդապետացն էր ազգիս Հայոց, ժամանակագրութիւն, Բ. տիպ, Վաղարշապատ, 1898, էջ 183:

Ասոյդ է որ Սանահինի պէս մշակութային հեղինակաւոր հաստատութեան մը մէջ, Գր. Մագիստրոսի, փր իմացական պատրաստութեամբ, դասաւանդութիւններ կարարած է. հմտ իր Թողերը, էջ է. և 138-146 (նամակ ԿԱ.): Ինչպէս ծանօթ է, Սանահինի կրօնական-կրթական կեդրանը, ուրիշ մեծ կերուներու կողքին, Հարիւրամենիներու թերու գործունէութիւն ունեցած է: Դասընթացքները, շատ հաւանաբար տեղի կ'ունենային Գր. Մագիստրոսի անունը կրող «Մագիստրոսի ճեմարան» կոչուած վեցեցիկ ու կամարակազ կառուցին մէջ, ուր՝ պատերու տալ, քարէ նատարաններ կային եւ ուր կը դասաւանդուէին ուսումնական նկաթերը:

4. Ղափաղարեան կը Խորհի թէ այս չինքը յատուկ նպատակով չէ կառուցուած, այլ «իմենաբրերար առաջացել է Աստուծածին եւ Ամենափրկիչ եկեղեցիներն իրար կողքին, բայց միմանցից մօտ 4 մետր հեռու շիմելու հետեւամեռով, նրանց արանքում: Այդ երեւում է այն բանից, որ այս սրահի համար առանձին պատեր չեն կառուցել, այլ օգտագործել են նրկու եկեղեցիների պատերը, ֆրամ կողքին շիմելով արմանականեր, արանց վրայ դրել են սրահի քաղաքապ ծածկը:... Այս «ճեմարանը» երկու եկեղեցիների արանքում արեւալից դէպի արեւմատը ճգուած մի պահ է, որի «Մագիստրոսի նեմարան» անունը գրաւոր չի իշխանակուած, այլ վանքի միաբանները այդպէս են կոչել աւանդաբար: Թէեւ իր վրայ կառուցման վերաբերու կամ ա՛յլ բռվածակուրեամբ հիմ արձանագրութիւն չումի, բայց ամենայն հաւանութեամբ, կառուցուած է ԺԱ. դարաւում. պատ կու տայ իր վաստերը. տե՛ս Սամանի վանքը եւ մրա արձանագրութիւնները, երեւան, 1957, էջ 29-30. Հմտ. նաեւ ՅԱՐՈՒԹԻՒՆՆԵԱՆ ԽՍԱՀԱԿ, Սամանին, Թիֆլիս, 1918, էջ 27-28:

Իր նամակներուն մէջ, Գր. Մագիստրոս զանազան առիթներով, երեք անդամ կը գործածէ մեմարան եղբը՝ «ուսումնաբան» առումով. հմտ. նամակ թիւ ինք., էջ 06-07, նամակ թիւ և., էջ 97 եւ նամակ թիւ ՆԸ., էջ 132:

գեղեցիկ նմոյշներ : Գ. Նարեկացին կը յայտնէ գրական արուեստի մը անթարգմանելի որդին : Մշակութային համապարփակ շարժումի կեդրոններ կը դառնան Սանահինի, Հաղբատի, Շիրակի, Կամրջաձրի եւն . եւն . վանական-ուսումնական հաստատութիւնները, ուր գիլիտոփայութիւնը, տրամաբանութիւնը և գերականութիւնը՝ սր. գրային ուսումի կողքին, հիմնական գասընթացքներ կը դառնան : Քերականութիւնը կ'ըմբռնուի իրեւ զեզուարիտաբնեան եւ գդչութեան արուեստի » անհրաժեշտ հիմնաքար :

Մատենագրական աշխատանքներով կը մկան դրադիլ նաեւ աշխարհական անձնաւորութիւններ, որոնք ո՛չ միայն նոր շունչ կը փոր-

Գատմական ալբիւններ կը վկային որ թերեւ հիմնագրութեան սկզբանական շրջանին (առաջին յշատակութիւններ՝ ծ. գարու առաջին կեսին), երբ Սանահինի եւ Հաղբատի քրօնական կերպները կը վայելէին Բագրատունի իշխաններու հովանաւորութիւնը, զոյտ վանքերու մէջ համախմբաւած էին շուրջ 500 հոգեւորականներ, ուսումնական անձնաւորութիւններով միասեղ . Հմատ-ՍՏԵՓԱՆՈՍ ԱՍՈՂԻԿ, Պատմաքիմ Տիեզերական, Բ. տիպ, Հրտկ. Ս. Մալ-իսրեանց, Ս. Գետերբուրդ, 1885, գլ. Ը., էջ 181:

Մանահինի մէջ գրաւասանդաւած հիմնական գատմական թիւն . 1) աստուածաբանութիւն, 2) հովանուական արումատ, 3) փիլիսոփայական գիտութիւններ, 4) սովմարդիտութիւն, 5) երաժշտութիւն, 6) գրչութեան արուեստ կամ քերականութիւն, 7) պատմագրութիւն եւն . եւն . , Հմատ . ԱԼՊՈՅԱԾԵԱՆ ԱՐ., Պատմութիմ Հայ գլորիք, Հա. Ա., Գահերէ, 1948, էջ 172-179: Հայ գողավրդի պատմութիմ (ութիւնառորեակ), Հա. Գ., Երեւան, 1976, էջ 311-318 եւ Լ. ԽԱ-ԶԵՐԵԱՆ, Գր. Գանձաւանի Մագիստրոս, նշ. աշխ., էջ 272-274:

Ուսումնագիտական կերպն մը դարձաւ նաեւ Գահաւառնիներու գիտաբաշ-ղաքը՝ Բջնին (պատմական Հայաստանի Ալբարատանան նահանգի նիդ գաւառնի մէջ . ներկայական Հարազդանի բժիշան) եւ Բջնիկ Ս. Աստուածածնի վանքը, որ Գ. Մաղիստրոսի Հովանաւորութեան տակ էր եւ Կաւանօթիքն իր կողմէ աւ զիկա-վարուած, որով հետեւ Սանահինի նման, սնիկա ալ ծանօթ էր «Ալպահսուրափ» մնիմարտած անունով : Նշենք նաեւ Կ. Կոտունեանցի այն հաստատուալ թէ Գր. Մաղիստրոս, «Հիմ իմաստասկերների մեման ումեցել է իւր շարժական մեմարտնեան, իւր աշակիրսմերմ եւ իւր գրաւախուսաւթեան առարկաները» . առեւ Գր. Մագիստրոսի «Թղթերը», յառաջարան, էջ 1Ե :

Բջնիկ հաստատութեան մասին, Խաչերեան գրեթէ «չինչ կ'ըսէ իր ապաքան ծաւալուն ուսումնասիրութեան մէջ (Հմատ. էջ 267-268): Բջնիկի գերաբերեալ ընդհանուր կերպերը կրնան ըլլալ հետեւալները . 1.- ԱԼԻՇԱՆ Հ. Դ., Այրարատ, Վենետիկ, 1890, էջ 256-276: 2.- ՍՄԲԱՏԵԱՆ Մ. ԱՐԴ., Տեղեկագիր Գևդաբքումի գամալի, Վաշարաւուպտ, 1895, էջ 316-333: 3.- ԷՓՐԻԿԵԱՆ Հ. Ս., Պատկերագրդ քանչխարիկի բառարամ, Վենետիկ, 1903-5, էջ 433-436: 4.- ԱԼԱՑԵԱՆ Ե., Բջնիկ Ս. Աստուածածնի վանքի, Աղջ. Հանդ. հիմ. տարի (1912, Թիֆլիս), էջ 140-148: 5.- ԱՌԱՔԵԼԵԱՆ Հ., Համբագիտարամ, Թիֆլիս, 1918, էջ 302-303: 6.- ԹՈՐԱՄԱՆԵԱՆ Թ., Նիւթեր հայկ. ապրուարապեսուրեման պատմութեան, Հա. Բ., Երեւան, 1948, էջ 125: 7.- Ե. ԽԱՎԱՐԵԱՆ Յ., Բջնիկ վանքը եւ Բջնիկի միւս յաւշարձմենքը, «Էջմանժն», 1963, Սմբատ-Հակոբ., էջ 48-50, Նոյեմբ., էջ 41-46: 8.- ՅՈՎԱՆՆԻՍՆԵԱՆ Հ. ՄԻԳ., Հայաստանի թիւրդը, Վենետիկ, 1970, էջ 842-852: 9.- ԹԱՄԱՆԵԱՆ Ս. Ա., Գարէ տարթգրու-

ձեն սփոել աւանդական մեր գրականութեան, այլ միաժամանակ բնդարձակել ու խորացնել հայ ընթերցողին մատչելի գիտելիքներու ծառալը:

Պատմական այս շրջանակին մէջ է ահա, որ կը զետեղուի Գր. Մագիստրոսը, յունական եւ հայկական հին փելիստվայութեան հանդէպ՝ իբրեւ առաջն հետաքրքրութիւն ցուցաբերող եւ արծարծող, ինչպէս նաև քերականութեան նոր վերելք մը սկզբնաւորող անձնաւորութիւն. իր անձին մէջ կը ճառագայթիր հայ կեանքին ու երազանքին հիմնական գոտիները եւ ոգեգէն խորութիւնը:

Ի՞նչ էր սակայն այս «Քերական»ը, որ Հայերու մէջ, ԺԲ. դարուն, «Գրչութեան արուեստ» (= ուղղագրական գիտութիւն) անունով վերածնաւ եւ մշակուեցաւ:

Փրոֆ. Խաչերեան, մեղի անծանօթ պատմառներով, չէ անդրադարձ պատմական այդ երեւոյթին եւ անոր լեզուական հոլովոյթի մասին:

Յոյն քերական՝ Դիոնիսիոս Թրակացին (մահացած Ք. ա. Ա. դարուն), ձգած է «Արուեստ քերականութեան» (Ars grammatica) անունով երկ մը, ուր ամփոփուած է միայն սումեալ լեզուի մը ձեւա-

թեամ վերականգնումը, Երեւան, 1981, էջ 12-13: 10.- ԹԱՄԱՆՆԵԱՆ Յ. Ա., Բջնի յուշարանների վերանկրուումը, «Հշմկածին», Ապրիլ, 1970, էջ 24-30: 11.- THIERRY J.-M., Les arts arméniens, éd. Mazenod, Paris 1987, էջ 504-505: 12.- ՄՆԱՑԱԿԱՆՆԵԱՆ ԱՏ., Կիլամբ եւ նրա շրջակայթը, Երեւան, 1971, էջ 184-190: 13.- ՄՈՎԱՒԵՍԵԱՆ Ա. Խ., Ուսուագենք հայ դպրոցի եւ պահապետութեամ, Երեւան, 1958, էջ 263:

Բացի Բջնի եկեղեցին, որ կառուցուած է Ա031ին, Գ. Մագիստրոս շինութիւններ կատարած է նաև Հաւուց Թառ, Տարօնի Ս. Կարապետ, Կեշառիս վանքերու մէջ եւ բազմաթիւ ա'յլ եկեղեցիներ. Հմատ. ՅՈՎԱՒԵՖԵԱՆԵԱՆ Գր. Կթղ., Հաւուց Թառի Ամենափիլիչը եւ նոյնանու յուշարաններ, Երուանացէ, 1937, էջ 2: ՆՈՑՆ, Խարակիսամբ եւ Պոշտամի..., Բ. Հարկ. Անթիւմաս, 1969, էջ 158: Ն. ՇՈՒՐՃԱԼԻ, Վահագանութիւն, քննական հրտկ. Մ. Մկրտչեանի, Երեւան, 1981, էջ 151, ծանօթ թիւ 66, ինչպէս նաև Հայկ. Սովլ. Համբագիտարան, Համբագիտարան, Երեւան, 1977, էջ 217: Հին մեծապոր իշխաններու վեհանձնութեանը, իր օժանդակութիւնը եւ հոգուածութեանը ցուցաբերած է վանքերու բարգաւաճման վեւ անոնց կարիքներուն հանդէպ, համուռած ըլլառով՝ որ անոնք ազդէ իմացական լուսաւորութեան եւ կրթութեան միակ կերպներն են: Անոր այս ազնւասկրու վերաբերումը կը տոնենք իր ա'յն նառակիններուն մէջ, որոնք յանձն է Սանահնի, Մարտաշէնի, Խնարոյ եւ ուրիշ վանքերու եկեղեցական ներկայացուցիչներուն. հմատ. համակինը՝ թիւ Ա.Ա., Խ.Ա., Խ.Բ., Խ.Դ., Խ.Դ., Կ.Ա., Կ.Բ., եւն. Խմ.:

Փրոփ. Խաչերեանի կորդէ՝ Գր. Մագիստրոսի անձին նուիրուած հոկայ աշխատութեան մատենագիտութիւնը թերի կը տեսնենք: Կը լրացնենք մեր կորդէ. ա.- ՅՈՎԱՒԵԱՆՆԻՍԵԱՆ Բժ. Լ., Գր. Մագիստրոսը որպէս ԺԱ. դպրութեամ մերկայացացիչ, «Տնշեկագիր», Երեւան, 1925, թիւ 1, էջ 121-134: բ.- ՅՈՎԱՒԵԱՆՆԻՍԵԱՆ Լ., թշշկութեամ պատմութիւն հայաստամի մէջ՝

բանութիւնը. յաջորդաբար, ատիկա ծառայած է թէ՛ լատինական եւ թէ՛ յետագայ դարերու քերականութիւններուն համար. կ'ենթադրուի որ մինչեւ ժդ. դար, բիւղանդական կրթարաններու մէջ գործածուած ըլլայ իբր դասադիրք: Այս ֆրկին հայերէն թարդմանութիւնը կատարուած է ե. դարուն եւ իբրեւ հիմ ծառայած է հայերէն քեզուի ուսումնասիրութեան եւ հայ քերական ուսումի եւ զարգացման համար: Բազմաթիւ հայ գրողներ զբաղած են թրակացիի այս գործին մեկնութեամբ եւ իբրեւ ուղեգիծ գործածած՝ իբրնց լեզուական-քերականական աշխատութիւններուն:

Դ. Թրակացիի եւ անոր հայ մեկնչներու մատին Ն. Վալոնցի գասական աշխատութեան հրապարակումով, հայ քերականական մտքի պատմութեան ուսումնասիրութիւնը սկիզբ առաւ գիտական ձեւուց: Աղոնց, բնագրագիտական լուրջ քննութիւններ կատարելով, հրատարակեց Թրակացիի «Քերականութեան» հայկական թարդմանութիւնը, վերականգնելով Դաւիթ Մեկնիչի (ծն. եւ մահ Ե. կամ Զ. դար), Անանուն Մեկնիչի (Ե. կամ Է. դար), Մովսէս Քերթողի (ծն. եւ մահ անյայտ թերեւա Լ. դար), Մտեփանոս Միւնեցիի (Լ. դար), Համաճ

հիմ շրջամին միմիւն մեր օքնը (ռուսերէն), II, Երևան, 1946, էջ 14-44: գ.- ԱԱԶԻԿԱՆ Հ. ԱՐ., Հայկ նոր մասնագիտութիւն, Հայ. Ա., Վեճեստիկ, 1909-1912, էջ 468-471: գ.- SOMAL(IAN) P. SUK., Quadro della storia letteraria di Armenia, Վեճեստիկ, 1829, էջ 70-72: CONYBEARE C., On the ancient armenian versions of Plato, Classical Review, III (1889), էջ 340, col. 1: գ.- THOROSSIAN H., Grigor Magistros et ses rapports avec deux émirs musulmans Manowče et Ibrahim, Revue des Etudes Islamiques, 1941-1946, էջ 63-66: գ.- ՄԱՎԱՒԵԽՆ Ա. Խ., Հայոց Մագիստրոսը եւ Սամահի դպրոցը. տե՛ս Ուրուազենք եայ դպրոցի եւ մանկավարժական պատմութեամ, Երևան, 1958, էջ 218-225: է.- TCHUKASIZIAN B. L., Echos de légendes épiques iraniennes dans les «Lettres de Grigor Magistros», R.E.Arm., N.S. I (1964), էջ 321-329: ը.- ԲԱՐԹԻԿԵԽՆ Հ. Մ., Գր. Մագիստրոս Պահաւանդի պատմավանդական աստիճանի կարողիկասիմ (ռուսերէն), Palestinskij Sbornik, 7 (70), 1962, էջ 130-145: «Մագիստրոս» եւ «Պահաւանդի» տիտղոսին եւ անունին համար հմտություն. ԿԱՊՈԱՆ-ԿՈՒՅՄ-ՋԱՆ ԱՆԳԵԼԵ, Le Catolicos Grégoire II le Martyrophile (Վկայար) et ses pérégrinations, Բագմական, Տիբ. տարի (1974), թիւ 3-4, էջ 306-308: Թէոդիկի Հարուրումներուն համամայք, Իր. Մաքիստրոսի գերեզմանը կը գըտնուի վերին Բասին գառառի (Այրարատեան նահանգի) Ուգոմի (Կառ Աւկամի, Օկամի) գիւղին Սր. Յովհանն մենաստանին մէջ. կը Հրատարակէ նաև ուսուանկարը՝ որ առնուած է Զաւէն Պատրիարքին կողմէ. հմտությունը յոյզը, ժե. տարի (1921), էջ 197: Այս մարին, առական, լուս անցած են թէ՛ Հայր Ղ. Խնձիւնին (Համար. Սոորագրաւթիւն Հիմ Հայաստանինց, Վեճեստիկ, 1822, էջ 385-6) եւ թէ՛ ՀԱՅՐ Ղ. ԱԱՀԻՆԱՆ (Այրարատ, Վեճեստիկ, 1890, էջ 22-23): Ժդ. դարէն գրէս մը կը վկայէ ու կը դրուատէ Գ. Մագիստրոսի ուսումնական եւ իմացանական մակարդակը եւ արքայինքները. հմտությունը աշխապում (մեծարիք), Վեճեստիկ, 1901, էջ 332:

Արեւելցին (**Թ.** Դար) եւ ա'յլ հեղինակներու կատարած մելքութիւններուն կարեւոր մասերը կամ քերականական ձեռնարկները, լուսաբանելով հայ «յունաբան դպրոց»ի եւ թարգմանական բաղմաթիւ հարցեր⁴:

Գիտական-հետազօտական յաջորդ մեծ քայլը առաւ Գ. Զահուկեան, հայ քերականութեան եւ ուղղագրական աշխատութիւններու մասին շարադրած իր գոյտ մենադրութիւններով⁵:

Առաջինին մէջ՝ Զահուկեան քննականորէն բացատրեց հայ հեղինակներու քերականագիտական տեսակիտերը, եւ առաջին անդամ ըլլալով գիտական խօսք ըստանցաւ իր կողմէ յաջորդ շըշանի քերականագիտներու, «քերականական արուեստ»ին հետ առընչակից ուղղադրական եւ կէտադրական գործերու հեղինակներ՝ Գր. Մագիստրոսի, Սրիստակէս Գրիշէ, Գէորգ. Սկիւռացիի, Վարդան Արեւելցիի, Յովհ. Երդնկացիի, Յովհ. Ծործորեցիի, Եսայի Նշեցիի, Գր. Տաթևացիի, Առաքել Սիւնեցիի եւ Յովհ. Քոնեցիի վաստակներու մասին»:

Իսկ երկրորդ աշխատութեան մէջ, վաստակաշատ գիտնականը ամփոփեց գրաբար քերականութիւններու մասին իր կատարած հետազօտութիւններուն արդիւնքները՝ տարբերակելով ու բաժնելով գրաբարի քերականական կառուցուածքն ուսումնասիրութեան երեք շրջաններ։

1. - Յունատիպ ֆերականութիւններու շրջան, որ գոյատեած է չուրջ 12 դար (**Ե.** Դարէն մինչեւ Ժէ. Դարի սկիզբը).
2. - Լատինատիպ ֆերականութիւններու շրջան (Ժէ. Դարու սկիզբէն մինչեւ Ժէ. Դարու վերջին քառորդը).
3. - Ինքնատիպ ֆերականութիւններու շրջան (**Ժէ. Դարու վերջին քառորդէն մինչեւ մեր օրերը** - հմմտ. էջ 4):

Այս բաժանումը, հիմնականին մէջ, ճիշտ պատկերացումն է որ կու տայ հայ քերականագիտական մտքի գարուացման ընթացքի մասին, սակայն հարկ է նշել, որ վերոյիշեալ երեք շրջանները միշտ չէ որ յաջորդած են իրարու՝ իրեւ լընդհանուր շվթայի իրար կապող օլակներ, մէկուն վախճանով միւսին սկիզբը պայմանաւորելով։

4. Հմմտ. Արուեստ Դիտնիսեայ Քերականի եւ Հայ Մեկնութիւնն նորիմ (ռուսերէն), յունարէն բնագերը եւ հայերէն թարգմանութիւնը միասնաբար, Պետրով գրատ, 1915։
5. Քերականական եւ ուղղագրական աշխատութիւնները են միջնադարեամ Հայաստանում, Ե-Ֆ Դարեր, Երևան, 1954, եւ Գրաբարի ֆերականութեամ պատմութիւն, Ժէ-Ժթ Դարեր, Երևան, 1974։
6. Հմմտ. Ա., Բ. եւ Գ. գլուխները:

Այդ, ակնարկեցինք ալբէն, որ չափազանց լայն էին Գր. Մագիստրոսի հետաքրքրութիւններու շրջանակը. զինք կը հետաքրքրէին բազմատեսարկ հարցեր՝ սկսած հին յունական եւ հայկական դիցարանութենէն մինչեւ աստուածաբանութիւն, փիլիսոփայութիւն, թւրաբանական ու քժշկական պիտութիւններէն մինչեւ պատմութիւն, դրականութիւն եւ արուեստի հարցեր: Եւ բեռ՝ Դ. Թրակացիի յիշուած գործին հետեւողութեամբ կազմած եւ ճոխացուած է հայերէն լիզուի քերականութիւնը, որու պատրաստութեան ընթացքին, օգտուած է նաեւ ո՛չ միայն քերականութեան ուրիշ հայ մեկնիչներու մեկնութիւններէն, այլ ժամանակակից պարզական եւ արարական գրականութենէն⁷: Գր. Մագիստրոս, իր «Մեկնութիւն Քերականի» գործը յօրինած է իր Վահրամ որդիկի՝ յաջորդաբար՝ Գիգորիս Կթղ. Վկայամէրի իմադրանքին վրայ⁸:

Հարկաւոր է յիշել հոս, որ իր այս քերականական երկասիրութիւնը, հայ ուսումնարաններու մէջ գործածուած է իրենւ ուղղոցոյզդաստիրք եւ մեծարքէն նախատած հայ մտքի զարդացման. այդ գործի օգտագործումով՝ ան իր աշակերտներուն վ'աւանդէր հայերէնի շարադասութեան արուեստով⁹:

Իր ժամանակին, Գր. Մագիստրոս որդեգրած է ուսումի այնպիսի ծրագրիր/մը, որ կը պահանջէր «կրօնական» կրթութեան վրայ աւելցնել «աշխարհէկ» կամ «արտաքին» կոչուած գիտելիքներ: Կ'ընդունի թէ ուսումը պէտք է սկսիլ Սր. Գրքի ընթերցանութեամբ, կրօնական պիտութեամբ, բայց բազմակողմանի կրթութիւն ստանալու համար հարկ է իրուանալ նաեւ «առասպելակալը արժուածանը (դիցարանութեան), առասպելական պատոմութիւններու եւ զրոյցներու ուսումնասիրութեան մէջ եւ միաժամանակ սերուել գեղեցիկ հասուածներ հոմերական եւ պրատոնարկան նորկերէ: Աստոց ճամբով՝ համաձայն Մագիստրոսի – ուսանողը աստիճանաբար կը մօտենայ գիտութիւններուն, «ազատ արուեստներուն», որոնք ուսումը կը տանին

7. Հմմտ. Գր. Մագիստրոսի բդրերը, նշ. աշխ., Յառաջաբանը, եւ ՀԱՅՈՒՆԻ Հ. ՎԱՐԴԱՆՆ, Խաստիքակուրիմ հիմն Հայոց բոլ, Վենետիկ, 1923, էջ Ալ17:
8. Հմմտ. ԿիրԱԿՈՍ ԳԱՆԶԱԿԵՑԻ, Պատմութիւն Հայոց, Հրտկ. Կ.Ա. ՄԵԺՔ-ՕՀԱՆ-ՋԱՆՆԱՖԻ, Երեւան, 1961, էջ 95-96: Նաեւ՝ ԱՄՄՈՒՆԻ, Գէնե. Աննեցի, Հասոբմումք ի քոց պատմագրաց, Հրտկ. Ա. ՏէրՄիքէնան, Վաղարշապատ, 1893, էջ 113:
9. Գր. Մագիստրոսի գործին չուրջ մէկուկէս դար յետոյ, 1293ին յօրինուած քերականական իր գործին մէջ, 8 Ուշ. Երջանկանն այսուէս կը յիշե. «Մնծապատիւ իշխան Մագիստրոս... հայր կաբողիկոսին տեսամ Թրիգորիսի Տէր Վահրամ կոչեցելոյ, աշխատեալ եր ի հասաքում մեկնութեան սորա. եւ մինչ առ մերս ժամանակ՝ այսու վարժէմ վարդապահութէն մեր զաշակերտնալսն իւրամցը. տե՛ս Հաւաքում մեկնութեան ներականի, Հրտկ. Գրոֆ. Լ. Խաչերեանի, Լու Անելլս, 1983, էջ 88:

բարձրագոյն մակարդակի : Այդ գիտութիւններն են ֆերականութիւն, նարտասանութիւն կամ հոետորութիւն եւ յաջորդաբար տրամաբանութիւն : Գիտութիւններու այս եռեակին կը յաջորդէ իմակական գիտութիւններու քաղաքակը՝ քուարանութիւն, երկրաշափութիւն, աստղագիշութիւն եւ երածշութիւն : Եռեակի եւ քառեակի միացուամով կ'ունենանք արդին «Եօրը ազատ արուեստները» (ծանօթ՝ «Septem artes liberales» անումով)՝¹⁰:

Այս տեսակէտով, օրինակի համար, Սանահինի վանքը, մէկը Գր. Մագիստրոսի ժամանակակից կրօնական-կրթական եւ ուսումնադիտական լարձը կեղրոններէն, գովասանքի կ'արժանանայ ի'ր իսկ կողմէ՝ իրբեւ ուսումնական պատվառելի հատատութիւն, ուր ուսումնադիտական բրոյր «արուեստներով» եւ գիտութիւններով հմտացած իմաստուններ՝ կը գործէն . այսինքն Սանահինի մէջ կը դասաւանդուէին «Եօրը ազատ արուեստները», որոնք բարձրագոյն կրթարանի մը գրաւականը կը կազմէին . բնագիրին մէջ Գր. Մագիստրոս կ'ըսէ . «... իմիսաին բնակելոց իմաստունց բոլոր արիեստից եւ մակացութեանց պարառելոց եւ յաստուածպետական բանի միացելոց...» : Նամակի շարունակութիւնն յայստի է նաեւ որ Սանահինի մէջ հոետորութիւնը եւ մանաւանդ երածշութիւնը առաջնակարգ տեղ կը գրաւէին ուսումնական ծրագիրին մէջ՝ բարձրագոյն («գերակատար») չափանիշով, ինչպէս նաեւ տումարագիտութիւնը եւ աստղաբաշխութիւնը¹¹:

10. Հմմատ. Գրիգոր Մագիստրոսի «Թղթերը», աշ. աշխ., գլ. ԽԵ., էջ 105:
 11. Տե՛ս «Գողորեր», գլ. ԿԱ., էջ 136-138, և ԿիրԱկՈՍ ԳԱՆԶԱԿԵՑԻ, աշ. աշխ., էջ 112-113:

Վարդապետական ուսուցումը Հայոց մէջ կը սկսի գոյդ լուսաւորիչներ՝ Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի նախաճեննութեամբ : Վաղարշական քաղաքի մէջ, առաջնին հայագիր եւ հայալեզու ուսումնարանը բացուելին անժիշտակս յետոյ, կը հմանուի նաեւ վարժարան մը, ուր աշակերտներու մէջէն ասելի ընդունակները ընդունելով՝ կը դրկուէին Հայատանի գանապան վայրեր՝ ուսուցանելու մտարդութեամբ (Հմմատ. Կիրիին, Վարք Մաշտոցի, քննական հրակ., խմբագրութեամբ՝ իմ. Ա. Պեղազեանի, Երևան, 1981, էջ 106): «Հայաստամի մէջ զյուրէիմ ումենցոյ միանք բարձրացնյա ուսումնարանը, Վաղարշապանի մայր վարժարանը, որ Վասահայու կը հովանատրէր եւ ուր Սահակ նի Մաշտոց ամենամը կը դասախուէիմ, գրեթէ ոչիմով կը տարբերէ յամական բարձրագոյն դպրոցներէն, վասնի եռն ալ կը դասախուէիմ Աստուածառումը կազմով Գրց ուսումնին գատ, Քիսատոննայ դաստիարակութեան անհրաժեշտ դասուած գիտութիւնները, որոնք էին մերակամութիւմը, հոետորութիւմը նու տրամասութիւմը (տիպեկիտիք): Այս էր ժամանակի ուսումնաց ծրագիրը (ԱԼՊՕՑԵԱՆԵԱՆ ԱՐ., Պատմութիւն Հայ Դարշնի, Հռ. Ա., Գահիրէ, 1946, էջ 72):

Ցիշուած ենեակ նիւթերը կամ գիտութիւնները ուսումնական ծրագիրի մէջ Հաստատուելէ յետոյ, Դաւիթ Անյաղբ փիլիտոփան (Ե-Զ դար) աստաղարկեց հանեակ գիտութիւններու՝ այսինքն թուարանութեան, երաժշտութեան, երկրաշափութեան եւ աստղաբաշխութեան ներմուծումը ուսումնական ծրագիրի մէջ իբրեւ բարձրագոյն զարդացումի հրամ. Հմմատ. ԳԱԻԻԻ ԱՆՑԱՂԹ, Սահման

Գր. Մագիստրոսի ճեմարանին մէջ հիմնական ուշադրութեան առարկայ եղած էր վերոյիշեալ «Խօթը ազատ արումառներու» ուսուցումը: Այդ արուեստները ծանօթ էին հին Հայաստանի մէջ ալ, բայց Գր. Մագիստրոս ուշ միայն վերակենդանացուց հետաքրքրութիւնը անոնց հանդէպ, այլ իր ուսումնագիտական գործունէութեամբ՝ արմատաւորեց զանոնք նոր ժամանակի նոր պայմաններուն մէջ:

Նամակադրական լայն կապեր հաստատեց Հայաստանի տարբեր վայրերու մէջ ապրող ու գործող գիտնականներու, կրօնական գործիչներու հետ, արծարծելով ու հետապնդելով ուսումնական այդ նիւթերը, գառնալով գործի ու խանդավառ օղակը մտաւոր կեղուններու միջեւ եւ կրթական կեանքին ուղղութիւն տուող գիտութեան կաղմակերպիչ:

Այդ նամակադրութեան հետեւանքով, ինչպէս ծանօթ է, ծնաւ իր ընդարձակ «Նամականի»ն («Թուղթեր»ը), միջնադարեան մեր գրականութեան քոլորովին նոր տեսակի նմոյշ մը, որ Գր. Մագիստրոսի մտայնութեան եւ մտածելակերպի հայելին է եւ դարաշրջանի հայ գաղափարական կեանքի հարազատ չափանիշը: Այս նամականներուն մէջ կը նշմարենք նաեւ թաքուն հեղնանքի ու մեղադրանքի սլաքներ՝ նետուած իրեն ժամանակակից թերուս հոգեւորականներու կամ անոնց «ուսումնի» հանդէպ թերըմբանումի հասցէին, որոնք յաճախ, առանց անհրաժեշտ պատրաստութեան, կը խանուէին փիլիսոփա-

իմաստակիրութեան, բնագիրի քննական հրտկ. եւ ուսերէն թրգմ. Ս. Ս. Աբեղ-շատեանի, Երեւան, 1960, պատկե ժկ., էջ 126-134:

Ա՛մ ինչ որ Դ. Անյառթ առաջարկեց, է. բարուն մէջ՝ Անանիա Շիրակացին դործնականօրէն ձեւաւորեց: Գրեց ՔՊԱկնինք անունով նշանաւոր զասագիրը՝ իրեւ բարձրագոյն ուսումնառութեան գասագիրը: Արևմտանա Ներուպայի մէջ ալ քառեակ զիտութիւնները դրյութիան մէմին Զ-ԺՇ զարգուճն: Թէ՛ Դ. Անյառթ և թէ՛ Ա. Շերամացին, իրենց տեսութիւններ եւ ծրագրինները սակայն, կը ձեսիկի յունական մաքրութիւնական եւ ուսումնական ծրագրիններուն վրայ (ուշ Եւրոպային)՝ յարմաքներով հայ իրականութեան պահանջներուն. Վրայ (ուշ Եւրոպային)՝ մասին սեմ ՍՄԱԲԵԽՈՍԵԱՆ Ա. Ս. Անանիա Շիրակացու ՔՊԱկնինքի մասին մասին պահանջներուն. Արարտ Անդրանիկ Անդրանիկի մասին, «Պատրաստանական Հանդէս», 1981, թիւ 2, էջ 223-239:

ԺԱ. զարի ոկիզբը, Գր. Մագիստրոս Շիրակացիի «Քննիկունչն» օրինակ մը կը խնդրէ Գետրոս Կթղ. էն եւ կը ներմուէէ Սահանէինի գասանիւթերուն մէջ, նոյնը յանձնարարելով նաեւ Անիի Գետրոս Կթղ. ի բարձրագոյն կրթագանին (Հմատ. Գր. Մագիստրոսի Ծննդերը, նշ. աշխ., էջ 9-10):

Ամելի ուշ, ուսումնագիտական յարմաքներուն կրթունական ժամանակակիր վերաբռներու՝ Գլածորի, Որոտնականքի, Տաթեսի, Մեծովայի եւ ալ վաճեցերու մէջ, ուսումնականիկրթական ծրագիրներ կը դարեն իրենց կայուն վիճակը: Ուսումնական արդ դասընթացը ներու ընդհանուր տեղեկութիւնները՝ մենք կը գտնենք առաւելաբար արդ ուսումնական հաստատութիւններու մէջ հասած առած աշակերտներու կողմէ գըր-ուած ձեռադրական յշխառակարաններուն մէջ: Ձեռքի տակ ումիչք, սակայն,

յական կամ աստուածաբանական հարցերու մէջ : «Նամականի»ն՝ անոր գաղափարներուն հիմնական հաւաքարանն է, ուր ան կը յայտնուի իրը մտքի տէր գիտնական, փիլիսոփայական և կրօնականդաւանաբանական-աստուածաբանական խնդիրներով ապրող կիրթաճանաւորութիւն, ինչպէս նաև իմացական լուսաւորութեան հոգեբով բոնկած մտաւորական :

Մեր իմացումով՝ ասիկա՛ է Գր. Մագիստրոսի մեծութեան շրջանակը, արժէքը, էռթիւնը :

Գ. ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ «ՅԱՆՑԱՊԱՐՏ»

Գրոֆ. Լ. Խաչերեանի աշխատութեան Դ. գլուխը, որ առաւելաբար լիցուն է պատմական բարդ խնդիրներով, կը ներկայացնէ թոնդրակեան «աղանդաւոր» շարժումին դէմ՝ Գր. Մագիստրոսի կողմէ մղուած գաղափարական շատ ուժեղ պայքարը (էջ 147-258) :

յանկ մը, կիրարկուած ուսումնական նիւթերու բացարայտ եւ բացառիկ թշւարկում մը, որ կը աղանդաւոր գաղափար մը սալ մեղի Ռուտնավանքի եւ Տաթեւի նման կրթական բարձր կեդրոններու մէջ դասաւանդուած դասանիւթերու եւ դիտութիւններու ծաւալի մասին (ինչ որ կրնայ հայիլ նաև հայկական ուրիշ կեդրոններու ալ անկառակած)։ Պատմական այդ հաղորդումը կատարող գրիչը, այդ վարդապետարաններէն ելած շրջանասարս կիրակուն է, որ կենսադիրն է նաև Թովմա Վրդ. Մեծոփեցի պատմիչն։ Անդրադառնալով իր ուսուցիչն ասացած վարդապետական ճոխ կրթութեան մասին, կիրակոս կը գրէ. «... էր ամենայն առաքիւութեամբ զարդարեալ տեսականամ, զործնականամ եւ զինականամ, զի պատեալ էր զիկուտասամ մասումի իմաստափրութեամ. զննեասականն եւ զգապահականն, զբաւականն, զերածշտականն, զերկարչականն եւ զանուղաշխականն, եւ զամենայն իմաստու հոնուրական եամենարոյ արտաքիմ փիլիսոփայութեամ է (= 7) գրոց, որ է Քերականն, Սահմանքն, Պորիփիրն, Ստորոգութիմնն Արխտուուկիմ, Պէրիարմէնիմասն, Աշխարհացն, Առաքիմութեամցն, եւ զիին եւ զինը կտակարանացն ասուածեղիմ տառիցն է եւ Բ (= 72) գրոց, եւ Ծ (= 50) նուրբ գրոց գժուարիմաց եւ իրբիմ բառիկ ծածկեալ ասուածագրադ եւ ուղղափառ սուրբ վարդապետաց, եւ զին (= 51) վիպասական պատմագրաց...» («Ժմ. ՅՈՎԱԿԻՖԵԱՆ ԳԱՐ.», Թովմանին Մեծոփեցու կենամբը, Վաղարշապատ, 1914, էջ 1-2, ձի)։ Յովսէիկեան կը գրէ իսկոյն՝ «Մեր միջամարեամ վարդապետարանների ծրագիրն է այս եւ կամեցնէ քրացի եօր ինաւասիրական զիքերից (= «Արտաքինք զիտութիւններ, Հ. Տ. Ե.) այս գուցակի մէջ են մտնում իհասցու, Աստուածարանի, Բարսղի, Փիլոմի, Դիմինիսու Արխապագու ամուսն ենու կապուած որոշ գրեիր, որոնք շերտեր կամ վեուրք գրեամեք են կոչւաւ Հիմ եւ Նոր կոտականի ծԸ (= 18) մեկնի իմենք Հիմ եւ իմենք Նոր կոտականից» («Ժմ. Նոյն»)։ Թէ փակառէս կը սորուէին զիտուատամ մասումի իմաստափրեամն, յայտնի կը դառնայ Եսայի նշեցի (Գլածորի վարդապետարանին) բարունապետուցչապետի նըւիրուած ներբողէն, ուր կ'ըստւ.

«Թուով զակումն երկուտասամ եւ զմարդարիտս ամհասական

թ-ժ դաշտերու մեր ազգային պատմութեան մէջ ծանօթ են նաեւ ներքին պառակտումները, աղանդաւորական շարժումները եւն., ուրոնց մէջ՝ իր յարատեւութեամբ, ուժեղ բնոյթով եւ ընթացքով՝ առաջնակարգ տեղ գրաւեց «Թոնդրական» կոչուած շարժումը, որ հսկայական արդեցութիւն եւ հսկազդեցութիւն ստեղծեց միջնադարեան հայ մտքին վրայ:

Մեր ծանօթացումը թոնդրական շարժումի մատենադրական արձագանքներուն, իրաւունք կու տայ պնդելու որ այս շարժումը, որուն մաս կազմեցին նաեւ բազմարի եռագետականներ, ընկերացին բնոյթ ունենալէ առաջ կրօնական նկարագիր ուներ եւ կրօնական հերձուածողական տարածայնութիւնները մեծ մասով ուղղուած էին Եկեղեցւոյ Նուիրապետութեան (Եկեղեցական հյւսանութեան եւ անոր աստիճանակարգին) դէմ, կրօնական Խորհուրդներու եւ ծխակառարութիւններու դէմ եւն. եւն...: Կատաղի էր հոսանքը, ա'յնքան որ բաւական ցնցեց միջնադարի Հայ Եկեղեցին ու նաեւ աւատապետու-

Ամբարեալ ես ի շնեմարան

Ով գերակարազ վանական»

(տե՛ս ԱլիՇԱՆ Հ. Ղ., Սիսական, Վենետիկ, 1893, էջ 135, սիմակ Ա.):

Թովզմա՞ Վրդ. Մծծոփեցին Գր. Վրդ. Տաթեւացիի մասին կը վկայէ Բէ Տաթեւի հաւունաբանին մէջ ան կը դաստանդէր նաեւ «զգիրս արտաքիմ իմաստակացն» (Հմատ. Պատմ. Լանկ-Թամարայ եւ յաջորդաց իւրաց, Փարփա, 1860 էջ 51):

Վարդապետական ուսումնի ծրագրերը կ'ընդգրկէր հոգեւոր-կրօնական եւ շարտակին կամ քաջարակիկը կրթութեան վերաբերող դասանիւթերու ամբողջ ջացուցիչ ծրագրի մը Այսինքն, բացի Սր. Քրային, աստուածաբանական եւ դաւանաբանական նիւթերէ, ուսանողները պարտաւոր էին հետեւելու նաեւ շարտագիմն, այսինքն՝ աշխարհիկ զիտուրիմերու եւ արուեստներու. աստոնք կը կրչուէին նաեւ «զգաւո արուեստներ» կամ զիտութեաներ եւ թիով եօթն էին. առաջին երեք, մնալով տեսանք, եերականութիւն, նարասանանութիւն. առաջին եւ տրամաբանութիւն կը կազմէին նեռակը. իսկ միւս չորսը՝ բուաքանութիւն եւ բրածշուութիւն, երկրաչափութիւն և աստղաբաշխութիւնը կը կազմէին, երեսունակ գետութիւնները։ Այս մասին հմատ. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ Ա. Գ., Գլամէին քանակ գետութիւնները։ Այս 60-83։ ԽԱԶԵՆԵԱՆ Լ. Գ., Գլամորի ձորի համալարամբ, Երեւան, 1983, էջ 98-131. եւ ԵԱՐԸԸՄԵԱՆ Հ. Տ., Գլամորի համալարամբ հայ մասկալարական մտքի զարգացման մէջ, Երեւան, 1973, 1896, էջ 11):

1) Կեսարացի Գր. Վրդ. մը մասին Դաւրիթեցին կը վկայէ. Այս զիտուական այս հիմնական-կրթական այս հիմնական ծրագիրին եւ գասանիւթերուն վրայ, քամի մը գար յետոյ, ամբողջական լուսարձակ մը կը բանայ Ժի. գարու գոտուական եւ հեղինակաւոր պատմէջ՝ Առաքել Վրդ. Դաւրիթեցին († 1870ին):

2) Բարեւդ Վրդ., չի գաւազմէ՞ որ ի Տաթեւացւոյն յառաջ եկեալ եւ սերեալ.... յիմեննէ իսկ զիսակ կը գիտութիւն արտաքիմ իմաստից եւ եերեալ պականութեան ոչ գոյ ի մէջ վարդապետացն Հայոց (Առյն, էջ 391):

թիւնը կամ քաղաքական մեծ եւ փոքր իշխանութիւնները, որոնց հովանաւորութիւնը մեծ նապաստներ տուած էր Եկեղեցին՝ կրօնական, ազգային թէ մշակութային ասպարէդին մէջ:

Թոնելքակեան շարժումին դէմ ծառացող, ուժեղ եւ լճուական համոզումներով եւ միջոցառումներով անձնաւորութիւններէն մէկը եղաւ նաև Գր. Մագիստրոս: Իր «Նամակներուն» մէջ, արժէքաւոր տեղեկութիւններ կը հաղորդէ Թոնելքակեցիներու գաղափարաբանութեան, հայ կրօնական նույիրապետութեան եւ ընդհանրապէս քրիստոնէական ուղղափառ վարդապէտութեան նկատմամբ տարածայնութիւններու մասին:

Փրոք. Խաչերեան կրցած է իւրացնել Գր. Մագիստրոսի գաղափարական դիրքորոշումը. համոզուած է Գր. Մագիստրոս անաշառութեան եւ կը հաւատայ որ ան, քննարկումի կամ քննութեան հն-

3) Յէշուած Բարսեղ Վրդ. ընթերցուամներով եւ խոկումներով երկար ժամանակ կը տրամադրէ գիտական այդ նիւթերու հստագուութեան եւ ի վերջոյ «Պատման եղել գտանելոյ արտաքիմ զրոց գիտութեան» (նոյն, էջ 394):

4) Տէր Մելքոնի՛ անունով արեղան կը նոսիրուի սերտելու «Դիրք արտաքինս» (նոյն, էջ 395), մինչեւ գիտութեան ամենայն արտաքիմ զրոց.... գիտող եղեւ. Սահմանացն, Պարփիւրիմ, Ստորոգութեան, Պերփարմէմիսախն, Աշխարհացն, Առափիմութեան, Վերլուծակամիմ.... այլ եւ զամենայն ազգաց տօմարմ.... այլ եւ երականութեան գիտութեան եղեւ մեղենակ եւ գիտող առաւել հան որք էիմ ի ժամանակիմ....» (նոյն, էջ 397):

5) Նոյն Մելքոնի՛ Վրդ. էջմիածնի վանքին մէջ, կը դասաւանդէ եւ իր աշակերտները իրմէ Ակնան դաս առնուլ, նախ՝ գերականութիւնն դաս արիմ, զիմի նար զԱհմանեն սկսան, եւ ապա զՊորփիւրիմ, զՍտորոգութիւնն, զՊերփարմէմիսան, զԱշխարհացն, զԴավիթիմ. զիմի սոցա ամենեցուն՝ զամենայն ազգաց տօմարմ» (նոյն, էջ 399):

6) Էջմիածնի վանքին մէջ, միաբաններ եւ ա՛յլ վանքերէ հասած ուսանողները, թիւով 30 հոգի, Սէմէտն Վրդ. է մը շւկան դաս առնուլ: Նախ՝ սկիզբ արարիմ ի երականութենեն, եւ ապա զարտաքիմ զրեամինն բովանդակ միմչեւ ցվերցիմ.... եւ.... արար զիրք մի եւ անձանեաց տրամարանութիւն եւ է այս գիրքն իրը մերածութիւն արտաքիմ զրոց....» (նոյն, էջ 405-406):

Կը խորհնեք թէ նոյն Ակմէտն Վրդ. ուսուցիչին կ'ակնարկէ ժ. գարու ուրիշ եկեղեցական գրիշ մը՝ ըսելով. «Սիմէօն Արքամիտ եւ քաջ հետուոր վարդապետն, որ էր Անրիուս իմ եւ նոր Կոստանդնուպոլիսաց, եւ ներկաւ ուսեալ զիսմայն արքեսոս ազատական. առ արար զերականութիւնն եւ տրամարանութիւնն ի ներկաւ Հայոց՝ արտահանեալ ի զրոց Արքատուուկի գերամեծար փիլիսոփայի»: առեւ ԽԱՅԱՏՈՒՐ ԱԲԵՂԱՅ ՋՈՒՂԱՅԵՑԻ, Պատմութիւն Պարափից, Վաշարշապատ, 1905, հարկ. Բարդէն Վրդ. Աղասիլեանց, էջ 117-118:

Քով քովի բերուած պատմական այս հաղորդուամներէն յայտնի կը դառնայ նախ թէ վարդապետական կրթութեան ուսումնական-գիտական պահանջներու ծրագիրը պահուած էր քիչ շատ նոյնը. երկրորդ՝ թէ ժե. գարու վերջերը կամ ժ. գարու սկիզբները՝ Հայուստանի մէջ, վարդապետական ուսումնի բարձր կրթութեամբ մա մակարդակը չէր զարնուած նախինին իր ուժգնութեան եւ վարդի

թարկելով Թոնդրական հայեացքները եւ հարցադրումները, կը ներ-
կարացնէ անոնք՝ առանց ծածկելու այդ շարժումին բնոյթի մասին
ո'րեւէ արժէք ունեցող տեսակէտ:

Այս առօնչութեամբ, մեր նորագոյն պատմագիտութեան մէջ եղան
սպասարկուներ, որոնք Թոնդրական շարժումին մէջ տեսան միայն
«ռնկերային ու դասակարգային», «տիրողի եւ կեղեգուողի» մրեւոյթ-
ներ եւ մտահոգութիւններ, ժողովրդական-հանրային կեանքի բարե-
փոփումներու ծրագրային հարցեր եւ մինչեւ իմկ բողոքականութեան
նախատարրերը¹²:

Աւելորդ պիտի ընդլար ընդդժել թէ պատմութեան էջները ճշգրիտ
եւ առարկայական ձեւով վերաշնուացներու համար, կը պահանջուի
պատմական վաւերաթութեամբ եւ վկայութիւններու բարեխիղճ,
անաշառ քննութիւնն եւ չբաւարարութիւն կը բոցկուր, բնագիրէն

պատուանդանին վրայ. եւ երրորդ՝ քանի մը գիտակից եւ ուսումնասէք վար-
դասկեաներ կը նույիրուին վերաշնուացներու նախօին ուսումնական-կրթական
չոմէչը՝ որ գրաւարկանն է վանական-կրթական ուսումնարաններուն:

«Սահմանք վանաստարիութեան»ի, «Ներածութիւն և վերլուծութիւն Պրո-
ֆիլից», «Աստրոդութիւնն Արբաստուկից», «Գէրիարքնիա»ի (= Արխտուուէլի
Յեղիւա, Աստրոդութիւնն Արբաստուկից) աւ Արբաստուկից աւագանական
գործերու մեջնութիւններով զարգած է մեր մեջ կիլիառիան՝ Դաւիթ Անյաղթ.
ուն՛ ԶԱՐԴԱՆԱՆԱՆԱՆ Հ. ԳԱԲ.՝, Մանկանագրան Հայկական քարգմանութեամց,
Վենետիկ, 1889, էջ 321-324 եւ 675-676: ԴԱՒԻԹ ԱնեԱՂԹ, Մանկանագրանութիւնն
(իր անունիվ հասան միավանադր գործերը), Վենենիկ, 1922, Բ. տիկ: ՆՈՅՆ,
Սիմեոնիվ իմաստափրեան, Հայերէն բնագիր եւ ոռա. թրգմ. Ս. Արեւշառ-
եանի, Երեւան, 1960: ՆՈՅՆ, Սեկմանւրիմ ի Վերլուծական Արխտուուէլի, Հա-
յերէն բնագիր եւ ոռա. թրգմ. Ս. Արեւշառեանի, Երեւան, 1967: ՆՈՅՆ, Վեր-
լուծուրիմ «Ներածութիւն Պրոֆիլից», Հայերէն բնագիր եւ ոռա. թրգմ. Ս.
Արեւշառեանի, Երեւան, 1976: ՆՈՅՆ, Երկիր, յառաջարան, արեւշառակարէքն
թրգմ. Ս. Արեւշառեանի, Երեւան, 1980: ՆՈՅՆ, Երկասիրուրիմ փիլիտափ-
յականէ, Երեւան 1980: DAVID ANHAGHT, The «Invincible» Philoso-
pher, Avedis Sandjian editor, Scholars Press, Atlanta, 1986: Հմա-
նաւու ԲՐՈՒՏԵԱՆ Գ. Ա., Դաւիթ Անյաղթի ուսմունքը սրամարդութեամ մա-
սնաւու ԲՐՈՒՏԵԱՆ Գ. Ա., Դաւիթ Անյաղթի ուսմունքը սրամարդութեամ մա-

12. Որքան ժանու է մօղի, Թոնդրական «Հերձուածողական» շարժումին մէջ բո-
ղականութեան մասին հայրակացայինը եւ համաստինները ամենէն առաջ Հայաստանի
դուքական վրայ ուրեց գոտել Գ. Տիկ-ՄԿՌ ՏԶԵԱՆ, Հմատ. Հայագիտական ու-
նողերուն վրայ ուրեց գոտել Գ. Գիրը Ա., 1979, էջ 220. Միտքը յարտնուած է 1890-1900ի
ուումասիրութիւններ, Գիրը Ա., 1979, էջ 220. Միտքը յարտնուած է 1890-1900ի
ըշշանին: Նոյն գաղափարը ժամանակին ուղեգրեց եւ վերարծագծեց նու բացառակ-
նինթ, որում համաձայն, արդի բողոքականութեամբ ըւլդակի նու բացառակ-
նինթ էր հայ մտքին, Հմատ. իր Թանգրակիցները կամ հայ բոցարակ-
նինթ ակրմանորութիւնը, «Քիւլանիւն» (օրաթերթ, Գ. Գոլիս), 1903, թիւ
2050: Նոյն վարկածն է որ կը փորձէ վերահաստատել ԿեՕՐԿԻԶԵԱՆ Վ. Ա.,
իր Գուղիմիամ-Թամարակիցներու շարժումը Հայց: Առանձական ներդիցու մէջ
գործին մէջ, Գէյրութ, 1970: Կէօրկիցնան եւ Փրոֆ. Խաչերեան անծանօթ կը
թուին Գ. Խաչեռնցի լէւեալ յուռաւածին:

պոկուած բառերու կամ նախաղասութիւններու քաղումներով, քմահամ մեկնաբանութիւններով եւ լընկերային-դասակարգային-քաղաքական տեսաբանութիւններու յախուռն յայտարարութիւններով:

Ա. Յովհաննիսեան, օրինակի համար, կը ձգտի ցոյց տալ թէ Թոնդրակեան շարժումը՝ կ'արտայայտէր հայ ժողովուրդի ըմբռուտացումը նոյն ժամանակի իշխող դասակարգի դէմ, մանաւանդ հայ Եկեղեցւոյ դէմ։ Հայ Եկեղեցին, Յովհաննիսեանի իմացումին համաձայն, «Փէոտալական հողատիրութեան եւ գիւղացիութեան կեղեցման խոշորագոյն կազմակերպութիւններից մէկն էր՝ իշխող իր գաղափարախոսութեամբ . . .»¹³։

13. Տեսնել իր Սմբատ Զարեհասանցին, նրա ժամանակը եւ ժամանակակիցմերը ժաւալան յօդուածը, «Բամբեր Մատենադարանի» (Երեւան), 1956, թիւ 3, էջ 9։ Թոնդրակեան շարժումի մասին Խաչերեանի և Կէօրիգեանի մատենագիտութիւնը թիւրի է. պէտք է աւելցնել հետեւաշները։

ա.- ՊՕՂՈՍԵԱՆ Ս. Պ., Գիւղացիների նորուացումը եւ գիւղացիակամ շարժումները Հայաստանում, թ-ժԴ դարերում, Երեւան, 1956, էջ 347-508։

բ.- ՆՈՅՆ, Հայ Ժողովրդի պատմութիւն, Հռ. Բ., Երեւան, 1963, էջ 66-87։

գ.- ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հ., Հայ Փիլիսոփայութեան պատմութիւն, Երեւան, 1976, էջ 126-148։

դ.- Տէ՛Ր-ՄԻՒԱՎԱՍԵԱՆ Ե., Միջնադարեան աղմակների ծագման եւ գարգացման պատմութիւնից, Երեւան, 1968, էջ 149-204։

ե.- ՄՈՎՍԻՍԵԱՆ Ա. Խ., Ուրուագծեր Հայ Նպարցի մւ . . ., նշ. աշն., էջ 54-80։

զ.- ՑԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ Հ. Ա., Հայաստանը թ-ժԱ դարերում, Երեւան, 1959, էջ 207-250։

է.- ՑԱԿՈՐԵՅԱՆ Ս. Ե., Հայ գիւղացիութեան պատմութիւն, Երեւան, 1964, էջ 224-258։

ը.- ԺԱՄԿՈՉԵԱՆ Հ. Գ. - ԱԲՐԱՀԱՄԵԱՆ Ա. Գ., Հայ Ժողովրդի պատմութիւն, Երեւան, 1975, էջ 464-484։

թ.- ԹՈՎՄԱՆԱՍԵԱՆ Ն. Ռ., Հայ սոցիալ-տնտեսագիտական միտքը թ-ժԴ դարերում, Երեւան, 1970, էջ 65-85։

ժ.- ՏԱՂԱՒԱՐԵԱՆ Ն., Քրիսոպուտական Բողոքականութեան եւ Ղղրաշներու աղանդի ծննդներ, Կ. Պոլս 1914։

ժա.- ՄՈՒՐԱՋԱՆ, Թոնդրակեցմերի աղանդը եւ իշմածնի մի միաբանի այդ տպամդի մասին արած ակնարկները, «Նոր Դար» (օրաթերթ, Թիֆլիս), 1892, թիւ 33, էջ 1, թիւ 35, էջ 1-2։

ժբ.- ՀԱՄԱԳԱՍՏԱՆԵԱՆ Վ., Թոնդրակեան շարժման կառիչամ եւ գաղափարախօսութիւնը, «Ճեղեկագիր» (Երեւան), 1949, թիւ 3։

ժգ.- ՄԱՆՈՒԶԱՌԵԱՆ Հ. Գ., Պողոսացին Թոնդրակեան շարժման մասին. «Պատմաբանական հանդէս», 1974, թիւ 4, էջ 115-121։

ժդ.- ԴԱՒԹԵԱՆ Վ.ԱՀԱԳԻՆ, Թոնդրակեցմեր, Երեւան, 1961. թէւ պատմական-տպաւմնախրութիւն չէ, այլ «Պատմական պոկէմ», ինչպէս հեղինակը կ'ուզէ կոչել, որուն առաջին էջին վրայ կը կարգանք թէ գրական այդ դործը կը ներկայացնէ թ. դարուն Հայոստանի մէջ «Աղամանաւորական Տօնի տակ սկիզբ առած սոցիալական մեծագոյն շարժումներից մէկը» Թոնդրակեան շարժումը։ Պոկէմի գլխաւոր հերօսն է Թամբրակեան աղանդի հիմնադիր՝ Միքան Զարեհասանցին։ Պոկէմում պատկերուած է հայ Ժողովրդակամ գամ-

Ա. Յովհաննիսեանի այլ եւ առընչակից այլ տեսակչաբերը, որդեպրած կը թուին ըլլալ յետաղայ հեղինակներ (Ս. Պ. Պօղոսեան, Հ. Դարբէլեան, Բ. Առաքելեան, Վ. Կ. Չոլոյեան, Հ. Ա. Յարութիւն-եան, Ա. Խ. Մովսիսեան, Ն. Ռ. Թովմասեան, Ս. Ե. Յակոբեան, Հ. Գ. Ժամկոչեան եւն. եւն.), դուրս գալով պատմական դէպէրու ճշշ-դրիտ ուղիէն, միշտ եւ ամէն տեղ նշմարելով «գիւղացիներու օդոսա-դորժում», «սոցիալական շարժումներ», «ըմբռուտացումներ»՝ ընդդէմ կեղեցիչ-վերնախաւին եւ շահագործողներուն, յանցապարսի աթո-ռին նստեցնելով Հայ Եկեղեցին կամ հայ Եկեղեցական իշխանութիւնը: Եկեղեցւոյ գործելաձեւը, զանազան տեսակիտերու ներքեւ, կըր-

գուածների հերոսակամ պայքարը ֆիւտարթերի, Եկեղեցու եւ օտար զարդիմների դիմք:

Ժոնդրակեան գործունեւթեան կերպուներու մասին տե՛ս Տիր-Ղեղին-Նելս Ա., Արքալիան ամբարյուրիմենքը Բագրատունիաց Հայաստանում, Երեւան, 1965, էջ 234-238:

ԺՈ. - ՆԱՐՈՑԵԱՆ ՄԵՍ. ԵՊԱ.՝ Պատմութիմ Հայ Եկեղեցւոյ, Հմատ. Գեղոր ՄԵՍՐՈՊ, Պատմ. Հայ Եկեղեցւոյ, Հու. Բ.՝ Գողհա, 1914, էջ 289-292:

ՆԵՐԿԱՅ գորութիւնը մատուցի տակ էր, երբ ձեռքերնիւ հասաւ անգերէն դրուած մենագրական աշխատանք մը՝ Թոնդրակեան շարժումի պատմութեան գործուած. NERSESSIAN VREJ, The Tondrakian Movement, London, 1987: Դժբանաբարը պիտի չկրնանք հոս անդրադառնալ Ներսէսեանի ամբող-ջական այս դործին, ատուկա ձեղելով ուրիշ առիթի մը: Կրնանք, սակայն, ըսել աշխատութեան է. գլուխը կը շօչափէ Թոնդրակեան շարժումի շարժառիթ-թէ ներուն եւ անոր ընկերածնեսեան ու կրօնական բնոյթին Երեսակները: Առ այժմ միայն քանի մը պարբերութիւն եւ քանի մը հմանական հաստատումներ ներսէսեանի աշխատութեանէ՝ Թոնդրակեան շարժումի կրօնական բնոյթին կապակցութեամբ.

«During the Middle Ages, ideological expression of class struggles took predominantly religious forms, for the church dominated the whole superstructure of society with its dogmas and institutional organisations. So alienation from the church for these reasons is presumed to have opened the way for such doctrines as religious dualism. However it is also very difficult to say categorically that the Paulician or the T'ondrakec'i movement was either socio-economical or political as there is no adequate evidence to support such an interpretation» (էջ 74).

«The appearance and development of the T'ondrakec'i movement within the framework of medieval Armenian religious and secular history should be seen as part of the general revival, economic and cultural, whose origins can be discerned as early as the eighth century. Its emergence coincided with the defeat of the Paulicians on the one hand, and the expressions of vitality in such diverse forms as expanding commerce, new social forms, and rise of cities on the other. Investigation of the social and economic setting in which the sect appeared has not produced satisfactory explanations of their origin in material terms. Yet religion had everywhere, particularly in

նայ՝ ամեկասկած, սերտ կապակցութիւննեք ունենալ տումեալ ժամանակաշրջանի տնտեսական-ընկերային իմացումներուն, մակընթացութեան, հոլովոյթին եւ այս երեքի ենթակառուցին հետ, սակայն ուղիղ դատում պիտի չըլլայ՝ եթէ այդ երեւոյթը նկատուի եւ հերկուի միայն «Փէտուալական կեղեքիչ»ի արօրով:

Անշուշտ անկարելի է նաեւ միջնադարի աղանդաւորական շարժումները ըմբռնել առանց այդ ժամանակաշրջանի տակաւ յեղաշրջող ընկերային եւ անտեսական ենթահողը նկատի առնելու, ինչպէս նաեւ առանց անտեսելու որ թոնդրակեան շարժումը անժխտելիորէն կապուած էր նաեւ ժամանակի քաղաքական գէպքերուն եւ շրջապատին։ Թէ մերօրեայ ակնոցներով՝ կամայական տոնճգութիւններ եւ զեղծումներ տեղի ունեցած կամ գոյութիւն ունեցած են Եկեղեցւոյ պատմութեան մէջ, տարակոյսէ վեր է՝ ինչպէս կը նշմարուի Արիստոկէս Լատիլերտցիի, Գր. Մագիստրոսի կամ Մատթէոս Ուռհայեցիի հադրութեան մէջ։

Հոս անտեղի չենք գտնենք ընդգծել նաեւ ա՛յն, թէ Թոնդրակեան շարժումին ժամանակակից պատմութեան էջերէն, բայց յատկապէս Գր. Մագիստրոսի նամակներէն շատ հեշտ է կռահել որ այդ շարժումին մաս կազմեր էին ո՛չ միայն ընկերային «ցած» խաւերէն, այլ նաեւ վերնախաւի պատկանող անձնաւորութիւններ։

Միշտ եղած են զեղծումներ եւ սայթաքումի գէպքեր՝ դարաւոր Եկեղեցւոյ եւ անոր սպասարկուներու պատմութեան մայրութիւն վրայ (քննադատելի վարքագիծի եւ պախարակելի իմացումներու եւ գործելածեւի տեսակէտէն), սակայն Հայ Եկեղեցին եւ ընդհանուր Եկեղեցականութիւնը նշաւակ դարձնել, պատին շարել ու մեղադրել՝ որպակելով «շահագործող իշխանութիւն», «անարդար», «Կերերիչ» կամ «օգտագործող գասակարգ» աշխարհիկ ոյժի կողքին, կը գտնենք շատ աժան վերաբրում։ մինչ իրականին մէջ՝ Հայ Եկեղեցին՝ որու մասին է խօսքը, դարերու ընթացքին առաջացած եւ ամրապնդուած է հերձուածողական այլազան աղանդներու կամ շարժումներու դէմ մղած անհաշմ եւ սկզբոնքային անդիլող պայքարով, որու ընթացքին աստիճանաբար եւ բնականաբար առացած է ազգային շեշտուած երանդ՝ թափանցելով մինչեւ հայութեան ոդիին խորքը, անոր հա-

the Armenian context, a great impact on daily life, and at the same time the expression of religious aspirations was strongly influenced by social origins. The advocating of a return to apostolic times, the preaching of poverty, the intention to free the church from its enslavement to wordly ambition and wealth, protest against the authority of the hierarchy, against the abuse of sacraments, corruption among the clergy, are all factors which could arouse the emotions and fervour of the laity, who became active participants» (էջ 79-80):

մար ստեղծելով նաեւ ո'չ միայն ընդհանուր մշակոյթ, արուեստ ու գիտութիւն, այլ միաժամանակ ազգային ինքնութեան գիտակցութիւն, ինքնուրոյն ըլլալու նախարեւալներով:

Միջնադարեան ընդհանրապէս ցաւոս մեր պատմութեան էջերուն մէջ, պէտք է անաշառորէն նշարել թէ Հայ Նկեղեցին ազգային միասնութեան եւ միաձուլումի շաղախը ստեղծեց, (դիմագրամելով մէկը միւսէն աւելի վտանգաւոր արոհաւելրաներ), եւ կրցաւ ծնիլ իր հոգեմուառը ուրբյն աշխարհը՝ որ «հայկական քաղաքակրթութիւն» կը կոչուի:

Հայ Եկեղեցին, իր գործօն տարրերով, սկիզբէն ստանձներ էր հայ ժողովուրդի հոգեւետաւոր աշխարհի ձեւաւորումին եւ կազմակերպումին ամէնէն պատասխանատու առաքելութիւնը։ Ներթափանցեցին հայու ողիի միջանցքէն ներս, կու տար անոր միաձուլում, միասնութիւն եւ սերտ նկարագիր մը։ Եւ քեզ, ի՞նչաէս կարելի է մոռնալ Հայ Եկեղեցին եւ Հայ Եկեղեցականութեամբ ստեղծուած մշակոյթը (աստուածաբանութիւն, ճարտարապետութիւն, գրականութիւն, մանրանկարչական կամ ճեռագրական արտւեստ եւն. եւն.)։ Վարդապետարաններու - ուսումնական - կրթական կեղուններու ամրող ցանցի մը հիմնարկում կամ Եկեղեցաշինութեան եւ վանական հազարումէկ համալիրներու ստեղծուամով, իրբու ազգապահանուամի բարձրարժիքն ու վաստահելի պատուանդաններ, Հայ Եկեղեցին և Նուիրապետութիւնը միշտ կրցաւ զրահապատել Հայ Շողովուրդի ինքնապաշտպանողական չափազանց կենսական վիճակը, ամրապնդելով անոր դիմադրականութեան կառոյցը։ Հայ լեզուն, իր գոյութեան գոնչ երկար հորովոյթի ընթացքին, ո'չ միայն պաշտպանուեցաւ, այլ մշակուեցաւ եւ հարստացաւ Հայկական վանական հաստատութիւններու մէջ, Հայ վանականներու եւ Եկեղեցականներու անժխտելի նուիրումին եւ գործունէութեան շնորհիւ, ստեղծելով Հայ ինքնութեան պատմական նկարագիրը։

«Եկեղեցին, այլաբանօրէն կը գրէր Յակոր Օշական, մեր կենդանի գրականութիւնն էր, մեր յաւիտնական աւագանումը, ինչպէս մէկուն եւ միւսին փոխակերպումի մոգական գաղտնիքին ընդունաբանը»¹⁴։

Իսկ Շաւարչ Նարդունին. «Փառաւոր անցեալ մը ունի մեր Եկեղեցին, փոյք չէ քէ մեծ սայրաբումներ ալ. բայց ինչ որ տուած է Հայոց քաղաքակրթութեան պատմութեան քանզարամին՝ իբրև մը Հայոց ժամանակակիրական պատմութեան անժխտելի նուիրումին եւ գործունէութեան շնորհիւ, ստեղծելով Հայ ինքնութեան պատմական նկարագիրը»¹⁵։

14. Համագալութիւն Արմեմտահայ Գրականութեան շարքին թ. Հառովը, էջ 22-24։

նոնց, որոնիք կը հաւատան թէ կը շարունակուի առաքելութիւնը»¹⁵:

Ուրանալ այս հսկայ ծառայութիւնը եւ Թոնդրակեան «աղանդաւորները» նկատել հայ ժողովուրդի իրմերուն իսկական արտայայտիչները՝ պատմական նուազագոյն յերիւրանքը կրնայ նկատուիլ:

Հետեւարար, ինչպէս Խաչերեան իրաւացի մօսեցումով կը խորհրդածէ, «Ազգային այս խարիսխների խարխլման ու խորտակման նկրտող ամէն մի շարժում՝ համապատասխան ընդվզում ու հակահարուած պիտի առաջացնէր ազգային ինքնութեան ու պիտական շահերի գիտակցութեան բարձր տեսակիտից հասարակական-սոցիալական երեւյթները իմաստաւորող ու գնահատող գործիչների կողմից» (էջ 210) :

Ինչո՞ւ մոռնալ կամ անտեսել որ Թոնդրակեան գաղափարախօսութեան մէջ կեղրոնական տեղ կը դրաւէր Եկեղեցիին՝ իրեւ հոգեւոր-ազգային-մշակութային հաստատութեան մերժումը, Ժխտումը և տապալումը :

Գր. Մարդիստրոսի եւ իր ժամանակակից մատենադիրներու՝ Ար. Լաստիվերտոցիի, Ն. Շնորհալիի, Մով. Կաղանկատուացիի, Դ. Ալավիկայ Որդիի եւայլն հաղորդումներու վերլուծութեանէն հնարաւոր է չատ յստակ բացայայտել որ անկամքը էր էին տարածայնութիւնները Թոնդրակեցիներու եւ ազգային կրօնական Նույիրագիտութեան միջեւ, որոնք «ո՛չ մանրուքային խնդիրներ» էին, ո՛չ աղ սոսկ «բարենորոգչական» :

Իսկ գաղափարական հակընդքէմ ոյենքու կարծը ներհակութեան բեւեռացումը ուրիշ տեղ չէր առաջնորդեր եթէ ոչ «կա՛մ այս կա՛մ այն»ի երկնուրանքի սկզբունքին. այսինքն՝ կա՛մ հայ արդէային կառոյցներէն կրօնական խարիսխը պիտի կազմակուծուէր՝ Հաշտուելով ազգային ինքնութեան ի սպառ ոչնչացումին եւ կա՛մ վճռական պայքարով արմատախիլ պէտք է ըլլար Թոնդրակեան շարժումը՝ իրեւ պառակտիչ եւ քայքայիչ ոյժ, որ յստակօրէն կը միտէր ոչնչացնելու երկար սերունդներով ճեռք ճղուած ազգային արժէքները՝ ազգային փլուզումի անխուսափելի ու ճակատագրական հետեւանքներով :

Այս տեսակիտով՝ գնահատելի կը պատնենք Խաչերեանի տեսական վերլուծումը պատմութեան, ուրիշ կրցած է դուրս ցայտուցնել Թոնդրակեան վտանգաւոր հոսանքի հակա-եկեղեցական եւ հակազգային բնոյթը (հմտ. էջ 218-227), եղրափակելով թէ Թոնդրակեան շարժումի յաջողութիւնը «ազգային ինքնասպանութիւն կը լինէր պարզապէս» (էջ 227) :

15. Տե՛ս «Աղաքակ» (օրաթերթ, Պէլլութ), 1956, Յունիս ամէիս :

Դ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՃՇՏՈՒԹԻՒՆ ՄԸ ՆՈՐԵՆ

Արաբական տիրապետութեան ժամանակաշրջանէն (Է-Թ դարէն), հայ ժողովուրդը շատ քան տուժեց նիւթական թէ բարոյական գետնի վրայ: Սակայն Թ. դարի վերջալոյսին այդ կացութիւնը զգալիօրէն բարեփոխուեցաւ: Հայկական պետութեան եւ երկրի անկախութեան վերականգնումը, Բագրատունիներու իշխանութեան ճիգերով կայացած ընկերային-տնտեսական առաջիկութիւնը եւ քարորութիւնը, նոր պայմաններ կ'ընձեռնեն հայ մշակոյթին՝ գրականութեան, արուեսոներու եւ գիտութեան շարժումը երաշխաւորելով, ընթացք տալով զարգացումի՝ նոր եւ աննախընթաց մակարդակի մը մղելով:

Նպատակնիս չէ հոս պատմականը ընել մշակութային այդ հակայ եւ դրական մթնոլորտին, սակայն կ'ուրենք անդքադառնալ այդ ըըրջանակին մէջ յայտնուող պատմական երեսոյթի մը մասին, որ դարձեալ կ'ենթարկուի բանասիրական «կողմնակալութեան»:

Պատմական արդ ժամանակաշրջանին, քաղաքականապէս խաղաղ ու խանդավառ ընդհանուր գործունէութեան մէջ, մշակութային կեանքի առաջին նշանակալից երեսոյթին է վանական-ուսումնագիտական հաստատութիւններու՝ Արդիմայի, Նարեկի, Հոռոմոսի, Կամըրջաձորի, Բջնիկի Սբ. Աստուածածին վանքի, Կեչառիսի, Սանահինի, Հաղպատի, Գլածորի եւն. եւն. վանքերու արտաքին կամ ներքին վերանորոգումը, վերակազմութիւնը, բարեկարգուումը, կազմակերպումը, զարդացումը եւ ընդհանուր գրական վերելքը՝ կրօնական թէ մշակութային իմացումներու ծիրին մէջ, տրոնցմէ շատեր կանգնեցան իրենց ժամանակի գիտութեան եւ հանրային մտածողութեան բարձունքներուն վրայ՝ իրեւ բարձրագոյն ուսումի հաստատութիւններ, անմոռանալի գեր մը խաղալով հայ ժողովուրդի հոգեկան կերտուածքի, ինքնագիտակցութեան, ինչպէս նաեւ հայ գրականութեան զարգացումի գործին մէջ:

Վանական հաստատութիւններու այս վերածաղկումին կ'ակնար-քէ, օրինարկի համար, Ասողիկ պատմիչը, երբ կը գրէ Արաս թագաւորի իշխանութեան ցրջանին «Ծաղկեալ պայծառանայր կարգ կրօնաւորական հանդիսից յաշխարիս Հայոց: Եւ ի յոլով տեղիս շինեցան եղայրանց, եւ ժողովեցան միայնակեացք սիրովն Քրիստոսի¹⁶:

Դ. դարէն սկսեալ, վանական կամ կրօնական նորահաստատ կե-դրոնները բարոյապէս եւ նիւթապէս հովանաւորուեցան հայկական պիտուականութեան կողմէ՝ իրեւ նոտէք ստանալով ընդարձակ ու ճորի կալութեանք: Դարերու ընթացքին, նուիրատուութիւններու դրու-

16. ՍՏԵՓԱՆՈՍ ՏԱՐՈՆԵՑԻ ԱՍՈՂԻԿ, Պատմութիւն Տիեզերական, Բ. տիպ, Ս. Պետրովուրդ, 1885, էջ 173: Պատմական նոյն իրաւաբարձութիւններու մասին կը վկայէ նաեւ ԱԱՄՈՒԵԼ, ԳՀՆՅ. ԱՆԵՑԻ, Թշ. աշխ., էջ 99:

թիւնը աճեցուց Եկեղեցւոյ սեփականութիւնը՝ բնականօրէն դորացնելով նաեւ Եկեղեցւոյ քարոյական թէ կալուածային տնտեսութիւնը։ Ժ. գարուն, որու մասին կը խօսինք, աւատափետութեան դօրացումով, ունենար կամ այսպէս կոչուած «ազնուական» դասակարգի կողմէ եղած նուրբատուութիւնները դեռ աւելցուցին Եկեղեցւոյ սեփականութիւնը եւ ֆկամուուը։ Նուէրները կը կայանային թէ՛ շարժական եւ թէ՛ անշարժ կալուածներու փոտակումով կամ ընծայքբրումով, որոնց պերճախօս վկաներէն պէտք է նկատել հայկական ճարտարագիտական անթիւ յուշարձաններու բարձութիւնը, ճոխութիւնը եւ բազմազանութիւնը¹⁷։

Արդ, ժ. գարու մեր պատմութիւնը մօսէն կամ հեռուսէն չօշափող պատմէջներու քապմաթիւ հաղորդումներն ալ աչքի առջև ունենալով, յայտնի կը տեսանուի թէ այդ շրջանի վանական կամ ուսումնագիտական գրիթէ բոլոր կեդրոնները՝ առաւել կամ նուազ չափով ունեցեր են Բագրատունի կամ ա՛յլ քարձաստիճան անձնաւորութիւններու նիւթական մեր քարոյական հովանաւորութիւնը։ Հետեւաբար,

ա. այս երեւոյթը ո՛չ առաջինն էր մեր մշակոյթի պատմութեան մէջ, ո՛չ ալ վերջինը։ Դիտենք մեր մշակոյթի ստարեգրութիւնը։

բ. Հայ վանականութեան պատմութիւնը, իր կարգին, կը վկայէ թէ որոշ վանքեր զբաղեր են կրօնական ինքնանութիրումով եւ քարոզութեամբ, քարեգործութեամբ, հիւանդներու բուժումով, ծերերու խնամակալութեամբ, ձեռային աշխատանքներով եւն., իսկ ուրիշներ, կրօնական մեր վանական ինքնայի կողքին, ունեցեր են գերազանցապէս մտաւորական-ուսումնագիտական, կըրթական եւ մշակութային աշխատանք եւ գործունէութիւն¹⁸։

Արդ, Աշ. Յովհաննիսեան, Թոննդրակինան շարժումը ուսումնասիրելու ընթացքին, կը հաստատէ որ Թ-Ժ գարերուն վանական եւ բարեգործական այդ «Հիւմնարկութիւններու» կազմակերպչական սկզբանքը «Փոխանուած» է թոննդրակինան համայնքներէն։ Հետեւաբար, վանական կեանքի շարժումը այդ շրջանին՝ ո՛չ թէ գարու կրօ-

17. «Հայաստանինայց» Եկեղեցւոյ 1700 տարիներու տարեգրութեան մէջ նշմարելի է անուշտ Եկեղեցի-արքումիք, Եկեղեցի-առանձականութիւն եւ Եկեղեցի-ազգ անքակտելի աղերսը։ Այդ սերա աղերափին նշմարումով, անշուշտ, օտար ուսումնաէր մը կը մասնանցէ։ *In Armenia the Christian church had been from the beginning a part of aristocratic establishment*, RUNCIMAN S., The medieval Manichee: A study of the Christian dualist heresy, Cambridge, 1948, էջ 30-31։ Հմատ. NERSESSIAN V. The Tondrakian movement, աշ. աշխ., էջ 78-79։

18. Հմատ. AMADUNI P. GARABED, Monachismo, Վանասիկ, 1940, էջ 67-71։

նական համոզումներու հասունութեան կամ հոգեւոր-իմացական-մշակութային մղումներէ եւ ներշնչումներէ թելադրուած էր, այլ «Աշխարհից պոկել քաղցած ու մերկ մարդկանց, փոքր ինչ ամռել նրանց պէտքերը, նրանց հեռացնել բողոքող եւ պայքարող սպանդաւորների շրջանից»։ Յովհաննիսան, հակառակ պատմական իր լայն հմտութեան, զարմանալիօրէն ցրջած է պատմական ընդհանուր փաստերը, գրելով քեռ «Տիրող դասերի նախաձեռնութեամբ կազմակերպուող այս եղբայրութիւնները (վանական հաստատութիւնները, Հ. Տ. Ե.) ձեւականօրէն ընդօրինակում էին բռնդրակեան համայնքների հարուած հաւասարութեան սկզբանէք, հարկաւ հենց այդ համայնքների տարածման հակազդելու համար»¹⁹։

Վանական շինարարութեան ողբապատճառներուն և կազմակերպչական շարժառիթներու մասին Յովհաննիսանի այս իմացումը եւ մեկնաբառնութիւնը, կը փորհինք թէ չի՝ համապատասխաննը պատմական ճիշտ փրականութեան։

Շատ այխոի ընդարձակումնք եթէ փորձնաք հոս պատմականութէն հարմագեղած բոլոր ճշուումները կատարել։ Ասովիկա ուրիշ առիթով։ Կ'աւելցնենք, սակայն, սա նկատումն այ։

Գր. Մագիստրոս, որ շատ ուժեղ դիրք որոշեցրած է թոնդրակեան հերետիկոսական, հակաքրիստոնէական եւ հակադրային շարժումին դէմ, մեծ մասն ոգութիւններ ունեցած է վանական կեղծուններու ուսումնադիտական, վաղմակերպչական եւ ղեկավարումի հարցերուն շուրջ եւ անոնց հանդիպ ցուցաբերած է անհուն ինամակալութիւն ինչպէս բարոյական, ա՛յդպէս ալ նիւթական աշակցութեան զորդ բազուկներով։ Ս. Ներսէս Շնորհալին, որուն մեծ հայրն էր Գր. Մագուկներով, իր «Վիպասանութեան» մէջ շուտով պիտի անդրադառնար անոր մասին։

«Եկեղեցիս վայելչացեալ
Ի Հայաստան աշխարհ շինեալ։
Զկրօնաստան յարդարեալ,
Զվանական յանձնանձեալ
Զարդինական անձն ընկալեալ,
Զվարդապետաց հոյլ ժողովեալ
Հայր ըստ Յորայ որբոց եղեալ,
Զնիւթական գանձ սուացեալ
Տնանկաց յանձնան աերմանեալ....
Եւն. Եւն.....»²⁰:

19. ՅՈՎՀԱՆՆԻՍԵՆԻ Ա.Ռ., Դրուագներ եայ պատագրական մտքի պատմութեան, Հայ. Ա. Երեւան, 1957, էջ 372։
20. ՆԵՐՍէՍ ՇՆՈՐՀԱԼԻ, Վիպասանութիւն, Քննական հրտկ. Մանկի Մկրտչեանի, Երեւան, 1981, էջ 109-110։

Պատմականօքէն յայտնի՝ Գր. Մադիստրոսի իշխանական այս վերաբերումը՝ վանական-ուսումնական հաստատութիւններու հանդէպ (եւ ասոր նման անհատներով ու դէպերով լեցուն է մեր պատմութիւնը), չի' կրնար ա՛յլ կերպով մեկնաբանուիլ, եթէ դիտական անհրաժեշտ առարկայականութիւնը կ'իրարկուի՝ պատմական հին էջեր վերականգնելու աշխատանքին մէջ :

Անշուշտ, շատ դժուար է այսօր լրիւ ըմբռնել նաեւ Թոնղրակեան շարժումին երկար կեանքը (մօտ 200 տարի)։ բայց ատոր մեկնաբանութեան բանալին ստեղծելու համար՝ զոհել պատմութեան վլրայութիւնները եւ դարաւոր մեր մշակոյթի եկեղեցական երախտաշատ ջահակիրներու հմկայ փաղանդը, կամ անոնց կազմակերպութեան, նըւիրապետական կառոյցը՝ սոսկ փրկելու եւ պաշտպան կանդնելու համար «կեղեքուող» դասակարգին, պիտի նշանակէր պորձել միակողմանի եւ պատմական յայտնի խոչոր սիսալ մը:

Շնորհակալ ենք Փրոֆ. Լ. Խաչերեանին, որ առիթ ստեղծեց մեզ՝ վերաբժարծնելու եւ արտայայտուելու մեր մշակոյթի պատմութեան քանի մը կարեւոր անցքերու մասին :

Սրտանց կը շնորհաւորենք Հեղինակը, որովհետեւ հայադիտական իր այս ընդարձակ աշխատանքը մեծ պատիւ կը բերէ իրեն անկասկած։ իսկ զարգացած հայուն համար ալ՝ իր աղդային ինքնութեան գաղտնիքը, արժէքները եւ արժանիքները փնտռելու հոյակապ առիթ։

Հ. ՏԱՃԱՏ ԵԱՐՏԸՆՆԱՆ